

կատաղրին լրումը։ Այսպէս կը հաշտուին թագաւորութեան աւետարանական գաղափարին վերագրուած զանազան խմասուները։ «Թագաւորութիւնը, անշուշտ, հոգեսր բարիք մըն է, ապագայ ժառանգութեան մը զրաւականը, զոր սակայն հասարակորդաբար կը վայելեն բոլոր հաւատացեաները։ Միւս կողմէ, Մեսիային թշնամիները արտաքսուած են անկէ, իրենց ըմբոստութեան պատճառաւ։ Աստուծոյ թագաւորութիւնը պէտք է ներքին գանձ մը ըլլոյ՝ պատմական զործարանաւորութիւն մ'ըլլալու համար։ Աւետարանի նըշանաւոր խօսքին համեմատ, պէտք է «ընդունիլ զայն իրեն մանուկ մի», հոն մըտնելու համար (Մրկ. մ. 15)։

Միայն թէ, հոն մանողը ո՞վ պիտի ունենայ իրեն տէր։ Այս հարցումը նոր երկուութիւն մը յառաջ կը բերէ սուրբ զրոց հատուածներուն մեկնութեանը մէջ։ Տարակոյս չկայ թէ թագաւորութեան պետը Աստուծոյ է, հայրը որ երկնից մէջ կը թագաւորէ։ ասկէց՝ «երկնից թագաւորութիւն» և «Աստուծոյ թագաւորութիւն» բացարութիւնները, որոնց մասին խօսեցանք վերեւ։ Բայց ի՞նչ կ'ըլլոյ Յիսուս՝ իր հիմնած այս ընկերութեան մէջ, ահաւասիկ կնճռին հանգոյցը։ Եթէ Աստուծ, աներկեւանօրէն, կը թագաւորէ իր ընտրեալներու ժողովին մէջ, Քրիստոս ինքն աւսկայն այդ տիտղոսն է որ կուտայ իր անձին։ Երբ զինքը կ'ամբաստանեն թէ «թագաւոր» կը կոչէ ինքզինքը, Պիղատոս կը հարցընէ իրեն թէ «Դու ես թագաւորն Հրէից» (Ղուկ. ի. 2, 3), որովհետեւ, ամէնուն խօստովանութեամբ, թագաւորական փառքը Մեսիային առանձնաշնորհումներէն մին էր (Մտթ. ի. Ա. 4, 5. Ղուկ. ժթ. 38)։ Բաց աստի, քրկիչը այդ թագաւորութիւնը ըմբռնած է բարձրագոյն և լայնազոյն իմաստով։ Իրրիւ «թագաւոր» է որ Որդին մարդոյ օր մը պիտի երեւի ամպերուն վրայ, ազգերը գատելու համար (Մտթ. ի. է. 31, 34, 40)։ Ինչպէս կ'երեւի, Յիսուս Քրիստոս, ճիշդ ինչպէս Աստուծ, թագաւոր է երկնից արքայութեան մէջ։ վասնդի սա բացորոշ է թէ այս հատուածներուն մէջ երկու ատրբեր կամ մրցորդ թագաւորութեանց վրայ չէ որ կը խօսուի։ հակառակ պարագային, քրկու-

թեան զործարանաւորութիւնը պիտի եղած ըլլար այսնձն իւր բաժանեալը թագուուրութիւն մը, մօտ իր կործանումին (հմմտ. Մտթ ժթ. 25)։ Ի՞նչ եղրակացնել ուրեմն Փրկչին այս մասին ուսուցումը հակասական է ուրեմն։ Կը յիշեցնեմ այս առթիւթէ, Խորայէլական աստուծապետութեան մէջ, ժողովսւրպին վեհոգոյն թագաւորը, Եհովան, երկրի վրայ իրեն ներկայացուցիչ ունէր Օծեալը (հմմտ. Սղմ. Բ. 4-9)։ Հընորհաց տնտեսութեան մէջ ալ նոյնը պիտի ըլլայ, սա տարբերութեամբ միայն որ հոսնմարիտ Մեսիային վրայ է խնդիրը, որ միակ արժանուորն է այդ տիտղոսին թեւագրած բոլոր ակնածութիւններուն, քանի որ ինքն իսկ կ'ըսէ իրեն համար։ Ամենայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմմէ, եւ ոչ ոք ճանաչէ զմրդին եթէ ոչ Հայր, եւ ոչ զՀայր ոք ճանաչէ եթէ ոչ Արդին, եւ ում Որդին կամիցից յայտնել (Մտթ. ժթ. 27)։

(Շարունակիլի)

Ժ. Պ.

## ԽՈՐՃՈՒԹՅԱ ԵՒ ԽՍՏՎ

Ավենակարոր նպատակը զոր սրացեինք առաջարկել մեր կնանցին համար, մեր հոգիին ազնուացումն է։ ուրիշ բառերով, մեր իմացական և բարոյական կարողութիւններուն յառաջիմուրիւնը։ օր լայ օրէ աւելի պայծառութիւն դնել միտին մէջ, օր լայ օրէ ինցին մէջ ազատ ու բարացոյն զգալ։

\*

Կեանիը վայրկեան մ'կ միայն, բայց այդ վայրկեանը բառական է յահիսկնական բաներու ձևանակելու համար։ կը սփալին իրեւ պահանջերով այն բանը զոր յի կրնաւ տալ, վասն զի յունի, և ւողութիւնը։ բայց կարծերով քե ան պիտի տեսէ, մինչ այս մինչ այն, կը խորհին, կը զործեն, կը սիրեն։ եւ ահա այս յակ է մարդն ինչնին։

\*

Ով որ իր եսին ազնիւ կեանին մը յիշակը կը բողու, անսպասելի բարինի աղրիւր մը կը բողու ապագայ սերունդին։